

Ունա կելինճէ, պու հաֆթա
մի ի խէլիքի մահալլէրաւն Աճ պին
չու վառ կելմիշ վէ քեւաւրլէն սաւ-
թըրմըշ, վէ գընճէս Աճ րաբա օլան
քէրէք ի գէրինէ ըշվաճը մուաւ-
մէյէ կէօրլիմիշ ախր:

Կէշէն հափթա զարփընտա թրա-
պիզոն մալինին 100 գրեհսի 185,
վէ թուհա մալինինքի 114 145, վէ
իրի թանէլի Սէլանիք մալինինքի
235 զլ. տան 250 չուվալ փասուլեա
սաթըմը, վէ գրեհսի 42-45 բա-
րաստան էհէմիսէթսիգ նոհուտ, վէ
գրեհսի 74-78 բարատան 200 չու-
վալ սուսամ, վէ գրեհսի 41-42
բարպտան 300 չուվալ քէթէն թո-
լուսու, վէ գրեհսի 35 բարատան
տախի օլ յըգտար գուշ եհմի էլ-
տէն չըգարըմը տըր:

Պաշընա իսրաճաթ էմթաամը-
զա կէլինէ, պու հափթա զար-
փընտա ափսոն վէ ճէհրի իւզէրի-
նէ էհէմիսէթսիգ, վէ քիթըն էլ-
զէրինէ բէվաճը ախգուլիթա վու-
զու պուլմուշ տուր:

Սըրբօտան պու հափթա զար-
փընտա 20 ֆընջ Օլատօլֆա, 16
ֆընջ Սըրբօլի կէլիպ, 41-41 պզգ-
վէ 49-50 պզգ. գրեհսի պիր լի-
բաի Օսմանիէ սաթըմը տըր:

Գանթարինէ էմթաամընտան պու
հափթա 800 չուվալ գահվէ կէլ-
միշ, վէ պէհէր 100 գրեհսի 11-80
—13-50 լիբա փիւթալ սաթըմը-
մը, վէ թրիսթէտէն վիւրուտ
իթմիշ օլան 1500 չուվալ շէքրէ
մարգասընա կէօրէ 95-98 զլ. տան
միւշթէրի գուհուր իթմիշ, վէ 400
չուվալ տախի Բու շէքրի սաթըմը-
մը տըր:

Կէշէն հափթա զարփընտա 91-
92 զլ. տան 1000 չուվալ Բուհուր
բիրինէ սաթըմը, վէ 79-80 զլ.
տան Սըսըր բիրինէ իւզէրինէ է-
հէմիսէթսի ախգուլիթա վուզու
պուլմուշ, վէ Բիզոն, Ճաքօթիս
բիրինէ մուսմէթսի էհէմիսէթ-
տէն արի պուլուսմուշ, վէ սան-
տըր 56 պզգ. 37, 32 պզգ. 33
զլ. տան պիր գաշ եհլգ սանտըր
Ֆուրնիէ վէ Արօլլոն մոսու սաթըմը-
մը, վէ թուլիկու փիւթալար իլէ
Բուս կազը իւզէրինէ էհէմիսէթսի
մուսմէթսի կէօրիւմիւշ տուր:

ՏԱԽԼԻՑԵՆ

Սատըն էազադ իւզհ. տէվլ.
Սախա բաշա հազրէթլէրի, էլթո-
բաեա կիթմէք իւզը, կէշէն չար
չէնպիհ կիւնիւ, Պէյօղլուստա վա-
ղը իսկիլթէրա սէֆարէթիսանսի-
նէ կիթմիշ իսէ տէ, օլ պապտէ
վուզու պուլան իսթիյգան վէ իս-
թիւհամը, մազրուր միւսաաաեի
Սէնիյէի հազրէթի իսիաֆէթլէ-
նահի պուլուլմամաը հաապիյ-
լէ, չէրէֆուսուս հպուլուլան էմը
ու ֆէրմանը հիւսանուըն հազրէ-
թի թաճաարինէ իթիւսալէն, բա-
զար էրթէսի կիւնիւ տըչամը կիւնէ
սաաթ 3 բաաաթլէրինտէ գոնազ-
լարընա ափսէթ իթմիթլէրի իշի-
տիլմիշ տուր: Սապահ

—Հայէպ վալիի ճէտիտի տէվլ.
Չէհնի բաշա հազրէթլէրի մահէլի
մէհմուրինէթինէ միւսմաթլէթլէ
իյթիսի վազիֆէնէ պաշալմըլար
տըր:

—Պանջը Օսմանինին Բարիս չիւ-
պէսի տիրէքթօրու Մ. Օպօանօ
էվլէթի կիւն Տէրսաատէթէ կէլ-
միշ տուր:

Միւսմիլէյհին վիւրուտի, Պանջը
Օսմանինին մուսմէթ վէ մուհա-
սէպաթը ճաշիինէսինի մուտիինէ
վէ թէֆթիշ իթմիթտէն պաշադ,
էսհամ վէ թահվիլթ վէ պիր
թազըմ նէվգուհուր գուլբանա-

լարա մախսուս սէնէտուլմըն, պօր-
սա մուսմէթլմընտան միւնպաիս
ֆարգը ֆիյաթ մաաաթսինէ տա-
լի պիր գարար վէրէճէլի թէէ-
մինէն իսիաեթլէ օլուսմօղ տաար:

—Մէմալիթի մահրուսէի Ծահա-
նէտէ չիմիսէն գաաար թէշէքթիւլ
իթմիշ օլան պիլ ումու մանօրմ
չիւրքէթլէրին միւզտարըն օհրմանէ-
լէրիյլէ, չիւրքէթ ազալարընին իսմ
ու թապիլիսէթլէրինի, վէ Նիզա-
նամէի տաթիլիլէրի մուհիպինէ,
պէհէր սէնէ ինիգաա իթմէքտէ
պուլուսան մէհլիսի ումուսիլէրին,
մահէլի ինիգաալարըն կէօսթէրի
պիր տէֆթլէրին պիթ թանգիմ մէ-
րիան իթմարը գըմընտա թիւհարէթ
վէ Նաֆիսա Նէգարէթի ճէլիլէսին
տէն էմը պուլուլմուշ տուր:

—Պէրալի տէվր ու թէֆթիշ
Խուսուս գազալարնա ազիմէթ իթ-
միշ օլան, Անաաաթու վիւսանթը
Ծահանէսինի թէֆթիշ մէհմուր
տէվլ. Ծաքիլ բաշա պու քէրէ-
լըգրուսա ափսէթ էյլէմիշ տուր:

—Էնհիւսմէն ինիթիսապը մէհ-
մուրիյի աալիսէ սալը կիւնիւ
տախի իւզհ. տէվլ. նազըր բաշա
հազրէթլէրինին թահլըր լիւսադէ-
թի ճէլիլէրինտէ թէշէքթիւլ ի
տէրէք, պազը մէհմուրիյի աալի
եհնին ինիթիսապըլար իշ-
թիլար էյլէմիշ տուր:

—Պիր գաշ կիւնտէն պէրի Նա-
միգաճ պուլուսան էվգաֆը Հիւսա
հուս նազըր տէվլ. Ղալիպ բաշա
հազրէթլէրի պու քէրէքթէպի
աֆիսէթ իթմէթլէ, մէհմուրինէ-
թինէ տէվապէ պաշալմըլար տըր-
—Օսմանլը պանգաար միւսթի
ուսմուսի սըր, էսիկար վէնսընթ
ճէնապլէրի, Մալիսէ Նէգարէթիսէ
կիւնտէք նազըր աթուֆ. Սապրի
պէյէթի իլէ միւլազաթ էյլէմիշ
տուր:

ԹԼԼԵԿՐՈՒՅ ԳՕՆԿՐԷՍԻ

Աւիւրէն Բարիգաթ ազաթը իթի
մա իթմիշ օլան թէլէկրաֆ գօնի-
րէսինէ թարաֆը հիւքիւմէթի Սէ-
նիսէտէն տախի իշթիւսա օլուս-
մուշ, վէ մէղքիւր գօնիւրէնին 1896
սէնէսի յուսնի իշիտէ Մաճաթիս-
թանըն բալթաթիթը օլան Բէշթա
չէհրիտէ ազաթը ինիթիսա իթմէթի
գալարիկի օլարադ, օլ պապտէ
Պապը Ալիյէ կէօստէրիլէն տա-
վէթնամէ թէլէկրաֆ վէ Բոսթա
նէգարէթիսէ հէվուլէ օլուսմուշ
տուր:

ՍԵՐՐԻ ԲԱՃԱՆԸՆ ՎԷՖԹՈՐ

Տիւարպէթի վալիլիկինտէն միւն-
ֆաալէն, պիր վազըթտան պէրի
Տէրսաատէթտէ պուլուսան Սըրրի
բաշա սալը կիւնէսի վէֆաթ էյլէ-
միշ տուր:

Ի Ֆ Լ Ո Ս

Տէրսաատէթտէ Չարչուլ Բէ-
պիւրտէ Գալըլար սօզազընտա Վի-
նիւմէրօլու օտաաա մուգիմ թիւհ-
ճաաաան միւթէվէթա Գալընան Տի-
լան էֆնին Նոյ. Ետան իթիպարէն
իթլարնա թիւհարէթի Պահրինէ
մահէթմէսինտէն գաաար վէրիլմիշ
տուր:

ՋԵԼՋԵԼԵ

Կէշէնտէ Էրգրու միւլազադ-
թընտան Բլոմըր գաաապաաթնտա
գէլիլէ վուզու պուլմուշ իսէ տէ,
պիր կէօնա գալեաթ օլմալմըլար:

—Մէհալիյի չէրիյէնէ հապալէ
օլուսան ալղուհալարտան, մէհա-
լիի սալիյէնէ մուհալվէլ ար-
ղուհալար միւլիլու 5 զլ. գալաի-
նէ իսրըր իսիլը, թարճ թարթէ-
սինին Չնէի մաաաթի մուսաաաա-
գաար ահրեմալմտան իքէն, պու
պապտէ պազը թարաֆտան զիհուլ
իսիլմէթտէ օլուսուր իսթիլալար
օլուսմաաթնա պիւսան, պու մա
գուլէ իսթիլաաալարտան գալաիսէ
իսրըր ալընմաադտա իսէ տէ,
պաաթմա ախգըլա, ահրեմալմնի.
գալիսէնին թէմալի թաթպիլ վէ
իհրաաթնա տիլգաթ օլուսմաաթ
իսուսուսու Ասիլիսէ Նէգարէթի
հէլիլէսինտէն թաաաթիլն իհապ
իսիլիլէնէ պիլաիլիլմիշ տուր:

—Թաաֆիյէի տուսուս թահվի-
լաթընա թապի մաթլաւալթ վէ
տուսուսաթը աթիլգաթն 100 զլ.
ուսա մուգապիլ, մէհիսինէ 19 զլ.
հիւսապըլա 25 զլ. նապտ գապու-
լի վէ իսալիլիսէ մէսուսն օլան.
լարըն մաթլուսաթլարըլա իհրալի
մահուսպ, վէ էլտէ գալաաադ
թաաֆիյէի տուսուս թահվիլա
թընն, իլէլիստէ մահաապուլմըն
գըլընադ իւզը, թաաֆիյէն Նի
գալմաաթտէ ահրեմալմնա թէվթի-
գան, թաղինէ սէրիլիլէրինէ բապ
թը իսուսուսուս իրաաթի Սէնիյէ
չէրէֆուսուս պուլուլուսպ, թաա
միւնէ վիւսաաթը Ծահանէ վէ տէ-
վալիլի մէրքէթիսէ մէհմուրիյի
միլթիսէ վէ մալիսէսինէ օլ վէհէլէ
թէպլիլաթը միւլգթազիսէ իյթիս
գըլընտըլը իշիտիլմիշ տուր:

—Գօնիս չըմէնտըրֆէր միւլգէթ-
իլիլին պիրաաթի օլան Ֆէրաի
նաաա Լանլ նաաթնտա մաթիլիս-
թին, քէնտի իսանէսինտէ նէֆալի
թէլէթի էյլէթիլի կազըլմըլ տուր:

—Մէնէմէնտէ Գօսթիլգա նաաթն-
տա պիր գօրուսու թէլէթի իսիլիպ,
հիւսանէթին քիլիլէ թաաաֆընտան
իյթա իսիլիլիլի նաաալըլմաաթը
տուր:

—Այաթնտան կազըլարըլնա կէօ-
րէ, կէշէնտէ Գըլըլ Բէքթէ ճիւս-
րընտա պիր չըմէնտըրֆէր կարաիս-
նը գաթլ իսիլմիշ տուր:

—Իւշիւսմէ օլուսուս (Մանսս
թըր) Հիւսանուս մէրքէթիլին, Սէ-
լանիկէ նապլը իսուսուսուսա ի-
րաաթի Սէնիյիսէ չէրէֆուսուսուր
պուլուլուլմուշ տուր:

—Սինսպտան ալընան մալիւսա
թա կէօրէ, Նոյնմէրին Վիւնէի
կիւնէսի սաաթ 8 պուլուլը բաաաէ-
լէրինտէ իշ Գալէտէ վազը հապըս
իսանէի ումուսիտէ մէվնուտ միւհ-
րիլէրտէն 9 քիլիլէրէնէնտէ տէ-
միլլէրինի քէսէրէք հապսիսանէ
բիլիլիսանա չըգըլըլար, վէ օրա-
տան տա թէսուսիք իթմիթլէրի
իլիլիլէ պէլ գուշալարընը պիր-
պիլիլիսէ էթլէյէրէք հապսիսանէնին
աադա ճիւնէթիստէքի գալէ պուր-
ճուսա պաղալմըլար, վէ 6 նէֆթի
պու իւր վաաթլմաթըլա գալէնին
տիւլաթընա չըլըլա ֆիւրաթ իթմիշ-
լէր տուր:

Տիւրի 3 նէֆթիստէն իքիլիլի իքէ
սաթըլըլա գալէտէն աշաղընա էնէր
իքէն իքին օրթաաթնտա պուլուսան
գուշադ գօրմաաթըլա եհրէ տիւշ-
միւշ օլուսուլարընտան, պիրինին
պէլի վէ տիլիլիլին աշաղըլը
ըլմըլ տուր: 9 քիլիլիսէն 1 նէֆթի
տէ գալաադա վաաթթա օլան մէգ
քիւր իքին գօրմաաթնտան վէ 2
նէֆթի աադաաալարընն օղրա-

տըլարըլ պէլիյէի կէօրէրէք
գօրգմաաթնտան նալի գալաադա
ճէաալէթ իսանէլիպ. գալէնին
պուլուսու իւզէրինտէքի պէքի օ-
տաաթնն ճաալարընը գըրըպ օրա-
տա սաղլանմըլ տըր: Մէրգուս
պիլ ալիսէ կէօրիլիւպ տէրաթթ
օլուսուսու կիլիլի, աշաղըլա էլի
գըրըլարադ ֆիւրաթ իսանէնէլիլ
տալիլ տէրաթթ օլուսաաադ հա-
պըսիսանէի ումուսի իսաթթալանէ-
սինտէ կաթըրըլըլար տըր:

Սէղքիւր հաաիսէ հազըլնտա
թահվիլաթ իհրա օլուսուսուր:

—Կիլիլի վալի միւլալիլի սա-
պըլ աթուֆ, Ղալիպ պէլ էֆի
հաղըթլէրինէ սօն մէհմուրինէթ
մաալընն Նըսֆը օլան 5000 զըշ
մաաղուլիսէթ մաալը թախիս
պուլուլմուշ տուր:

ՏԵՆՇԵԹԼԻ ՊԻՐ ԵԱՆԿԸՆ

Սինսպ Էրաֆընտան օլուսպ, կէ-
րէքէ ճիւսալընտալ չիթիլիլիստէ
իւսանէթ իթմէթտէ օլան Բիւսալի-
գաաթ Ահմէտ պէլիլի իսանէսինտէն
չէհրի ճարիլ իսուսինին 10 ունհու
ճիւսաա կիւնէսի աթէլը գուհուր ի-
տէրէք, իսանէ վէ էշեաթ, վէ
միւսմիլէյհ Ահմէտ պէլիլէ, հարէ-
մի վէ մախսուսու Միւսաաա պէլ
վէ օղլու, վէ էրքէք գաաթն 4
նէֆթի իսանէթլէրի կաաթըլար
տըր: Պուլարտան կալընըլ կէրէ-
զէլի իսթիլեա պիր թաթթուն, բէն-
ճէրէտէն տըլարընա աթլաաադ սու-
րէթիլէ գուրթիլմուշ տուր:

ԼՕՏՕՍ ՖՈՒՐԹՈՒՆԱՐԸ

Պիր գաշ կիւնտէն պէրի յոտս
ֆուրթուսաթ տէվաթ էյլէմէթտէ
օլուսուս մալիլմիշ տուր:

Գուս գաաու, Էնիլ գաաու, Սա-
մաթիսա թարաֆլարընտա տալա-
լար, սահիլտէքի գահվիսանէ վէ
պարադալարըլ աշաաադ, պազը
եհրէթտէ, չըմէնտըրֆէր Եօլու իւ-
զէրինէ գաաաթ թէհապուլ իթ-
միշ, վէ պազը եհրէրտէ տախի,
տալղալար գալէ տուվալարըլ իւ-
զէրինտէն աշմըլ տըր:

ԵԱՆԿԸՆ

—Նիշան թալընտա 35 օտանի
հալի քեաթիլիլ պէօթիւք միւսա-
ֆիլիսանէտէն բազար սապահը ա-
թէլը գուհուր իթմիշ իսէ տէ, Եա-
լընըլ մէգթիւր գօնադ Եաաթըլը
հալտէ պաաաթըլմըլ տըր:

Սալը կիւնէսի սաաթ 3 պուլուլը
բաաթլէրինտէ Գաաթ քէթիլիստէ
Բէքմէգնի օղլու թաալարըլ նաա
մահէլտէ պիր Եաաթըլը գուհուր ի-
տէրէք, Եալընըլ պիր իսանէ Եա-
աթըլը հալտէ պաաաթըլմըլ տըր:

—Գաաա Աղաճաա 40 գաաաթ
գաաադընն 50 գօնու թաաա-
թընտան թաաադիպ օլուսմուշ ի-
սէտէ, ֆիւրաթ իթմիթլէրինի Գօն-
Եաաաա ալաթըլարըլ իսապը իւզէ-
րինէ իլմիլը գալէթալարըլ Եազ-
աթըլարըլ սըրաաա, գաաադըլարըլ
ֆիւրաթ իթմիթլէրի էսաաաթ, քէթի-
լիլիլէտէն 50 գաաաթ հալվան ա-
լըպ կիթաթլէրինի իւսվէթլէն պիլ-
տիրիսօրար:

—Թէքիլաալըլ ֆիլէմէնք վիւս
գօնսօլուսու Մ. Սիլէֆուս Էլմա-
նուլ պու քէրէք վէֆաթ իթմիշ
տուր:

